

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆՔ

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆՔ

Ա Ն Մ Ա Հ Ո Ւ Թ Ի Ւ Ն

**Կ**ենաց արփւոյն անդուստ յելից նուազէ փայլ .  
**Հ**ազիւ ձըգէ գեռ զՃակատուք մեր թօշնեալ  
**Դ**աղդով ինչ շողս որ ընդ գիշեր գան ի վեգ .  
**Լ**ճեն ըստուերք , տիւ մեռանի բնաւ ուրեք :  
**Խ**մնաց այլ ոք յայս գորովեսցի տեսարան ,  
**Յ**ափանց վըհին յետս ընկըրկեալ ի դողման .  
**Լ**րւ չկարիցէ լըսել հեռուստ անսարսուռ  
**Օ**նընթեցելոց կազմ ի նըւագ՝ ողբ տըխուր .  
**Զ**էղձեալ հառաչս ըզսիրուհւոյն և զեղբօր  
**Ո**ր տատանին զեզերք մահձին մահաւոր .  
**Կ**ամ զհեծեծող պըղինձն ոյր գանզք՝ վըշտահար  
**Մ**զդ մահացուաց տան թէ նուազեաց ոք թըշուառ .  
**Լ**րս քեզ ողջոյն տամ , Ա՞ահ , փըրկին երկնաւոր  
**Դ**առ ոչ ելեր բնաւ ինձ յայդ դէմն ահաւոր  
**Օ**որ քեզ վրիպակն եւ կամ երկիւղ շնորհեալ էր .  
**Վ**որ ոչ զինեալ է աջ եղծին ի սուսեր .  
**Ռ**իբք չեն նենգիւ , եւ ոչ ճակատ քո անգութ .  
**Մ**նպաստ ցաւոց Եստուծոյ զքեզ բերէ փոյթ .  
**Ո**չ , չեղծանես , այլ աղատես դու զհամայն ,  
**Հ**րեշտակ երկնից , ջահ յաջ տանիս աստուածեան .  
**Յ**որժամ իմ խոնջ աջք առ ի լըս փակեսցին  
**Դ**աս յեւս ի սուրք տիւ ողողել ըզբիբս իմ .  
**Լ**րւ հուպ քեզ Յոյս առ տապանաւ ինչ խոհուն ,  
**Յ**եց ի հաւատս բանայ զաշխարհ գեղագոյն :  
**Լ**իկ , աղէ եկ , խըզել զկապանս իմ մարմնոյս .  
**Լ**իկ , զիմ բանալ ըզբանտ , տուր թեւս ինձ ըզբոյս .  
**Օ**ի յապաղես . Լիկ , հուսկ յետոյ զի սլացայց  
**Յ**ին անծանօթ , յըսկիզբն եւ յիմ կատարած :  
**Ո**յր զիս մեկնեալ . զինչ եմ ուեղեց ես ընդ փոյթ ,  
**Դ**արնամ ի մահ , եւ չգիտեմ զինչ է ծընունդ .

Ողիգ , անգետ հիւր , զոր խընդրեմ եռ ընդ վայր ,  
Չեւ զիս վառեալ՝ յոթ օթէիր դու գաւառ .  
Ո՞ր ըզքեզ կար արկ յաղցաւոր յայս ի գունդ ,  
Ո՞ր փակեաց ձեռն ի կաւեզէն զքեզ ի տունդ .  
Յո՞ր հիահրաշ հանգոյց , կամ յո՞ր զօդ գաղտնիս  
Ո՞ր արմին ընդ քեզ եւ դու նովաւ շաղկապիս .  
Ո՞ր օր զհոգին որոշիցէ ի զգալեաց .  
Ա ասն ոյր զերկիր լըքցես դու նոր արքունեաց .  
Եցէ զհամայն քո մոռացեալ : Ենտ շիրմին  
Ի նոր մոռացը ծնանել գնաս վերըստին .  
Հանգունատիպ գընաս կենաց ի սկըսուած՝  
Օ էրծ մինչ ի սպառ ի մահացուդ կապանաց  
Գնաս վայելել հուսկ զիրաւունսդ յաւիտեանց :  
Ա յու , կենացս հատոր , իմ այս իսկ է յոյս :  
Կովաւ ուրեմն է զի պնդեալ իմ ոգւոյս՝  
Ենտրոփի կարաց զիտել ի տիպսդ անդ սիրուն  
Ըզգարնանի թօննեալ զերանգս շողջողուն :  
Կովաւ ի սլաք զիս կեղեքեալ , դեռ յարբունս ,  
Տեսցես ի մահ գընալ ժըպիտ ի շըրթունս .  
Եւ ցողք խընդից ի հրաժեշտիս մեր վերջին  
Յաշ իմ յետինդ ի քո նըկատ փայլեսցին :  
Եպիկուրեան գոչեսցէ ջոկ . “ Ունայն յոյս .. .  
Եւ նա ոյր ձեռք ազազելով ըզենութիւնս ,  
Յարդի նկարեալ ուղղոյն ի ծերպ ինչ խորոջ  
Ի խոկ դիտէ զնիւթ , եւ զոգի՝ տալ բողբոջ .  
Ենմիտ , գոզցեն , զի՞ վիսութեամբդ այդ մոլիս .  
Տես , ըսկըսեալ և մաշի բնաւ ինչ յաստիս ,  
Համայն ի վերջ դիմէ , ի մահ ծընանի .  
Դեղնեալ յայդ մարդ ծաղիկն ահա թառամի .  
Շարձրաճակատ տես անդ յանտառս ըզմոյրին  
Դ ամաց բեռամբք անկեալ սողայ ի վայրին .  
Օ ծովս յիւրեանց դաշտ դու տեսանես ցամաքեալ ,  
Երկինք ինքնին ըսկիզբն առնուն զալկանալ .  
Եստղն այն զոյր ծնունդըս ժամանակ թանգուգեաց ,  
Երփին՝ հանգոյն մեզ դիմէ յիւր կատարած .  
Եւ մահացուք՝ յերկնից ամայս սասանեալ  
Խընդիր արկցեն եւ զնա գըտցեն ոչ եւս այլ :

Տես զի ըզքեւ շուրջ ի բնութեան համօրէն  
Դարքն ըզփոշւոյ կոյտս ըզփոշւով դիզանեն .  
Եւ ի մի քայլ զսիգանսդ ընկծեալ ժամանակ՝  
Օդոս արտադրեաց նոցին դադաղ կայ համակ .  
Եւ մարդ միայն , մարդն , ով վըսեմ զառանցանք ,  
Յալս անդ շիրմին իւր գըտանել յուսայ զկեանք .  
Եւ ի մըրրիկն յոչեից ձիգ ի հոսանս ,  
Կոծեալ յամաց՝ անըրջանայ զյաւիտեանս :  
Այլում լիցի խօսել ձեզ , գէտք աշխարհի .  
Խօղ ես վըիպիմ . սիրեմ , յուսալ ինձ պիտի .  
Դզկաղկ մեր բան ակընկորեալ վարանի ,  
Այս , լըռէ բանն , այլ բերումըն խօսի .  
Իսկ ես , յերկնից անդ մինչ տեսից ի տարած  
Օի ստերիւրին արփիք ի ստոյգըն շաւղաց ,  
Եւ ընդ միմեանց բաղլսեալ ի դաշտս եթերի  
Ինդ ահաբեկ երկինս դիմեն ըստ բախտի .  
Յորժամ զերկրի լըւայց բեկումն եւ զհառաչ ,  
Եւ հայեցաց մենաւոր զգունդն ի դանդաչ .  
Հեռի յարփեաց , ողբալով զմարդ լեալ անդոյ ,  
Եւ կորլնչի ի խորս յաւեժ զիշերոյ .  
Եւ մինչ , յետին վըկայ տեսլեանցս մահարար ,  
Ո՞ինչ շուրջ թոհ բոհ , մեռելսւթիւն եւ խաւար ,  
Եւ ես միայն կանգուն յերկիւղ եւ ի յոյզ .  
Ի քեզ անվրէպ յլադ եւ բարի եղից յոյս ,  
Եւ աներկբայն՝ գ յաւիտենից այդոյն դարձ  
Դեռ ըզդերբկօքն ես մընացից աշխարհաց :  
Յաձախ , յիշես դու , յօթեանս այս անցաւ  
Ուր ի նըկատ մի մեր անմահ սէր ծընաւ ,  
Ո՞երթ հինաւուրց ժայռից այդմիկ ի կատար ,  
Ո՞երթ զամայի լըճիցդ եզերբք տըխրարար ,  
Յըզձիցն ի թեւս վառեալք յերկրէ հեռագոյնս ,  
Ես սուզէի ընդ քեզ ի դոյն մըթութիւնս .  
Ձիգ ի լերանց ըստուելք իջմամբ ի ստորեւս  
Խուն մի յաշաց գողանային զդաշտորէս .  
Այլ յառաջեալ ընդ հուպ անշուք եւ անձայն  
Խորհըրդաւոր պար աստեղաց զիշերայն ,  
Ծնորհմամբ դարձեալ զիրս ըսքօղեալս առ ի մէնջ  
Դզուցանէր զերկնից կամար ի լոյս գէջ .

Ասպէս ընդ աիւ ի լուսացեալ տաճարին  
Երեկորի մինչ շողք երթան նըւաղին ,  
Ենդ լապտերին բարեպարիշտն հեղեալ լոյս ,  
Ի զգաստագոյն ինչ փայլ լընու զարբութիւնս :  
Յայնժամ ի խանդ քոյին տարար դու զաւս իմ,  
Յերկնից յերկիր , եւ առ յերկրէ շեշտ յերկին .  
“ Այտուած ծածկեալ , բնութիւն տաճարդ է , ասեր ,  
Օքեղ միտք տեսին ’դ համայն ուր աջք դիտեն մեր .  
Եւ ոյց ըղձայ հասու գոլ քոյդ զօրութեանց  
Աշխարհս պատկեր է , հայելի ուանդրադարձ .  
Տիւ՝ քոյդ նըկատ , եւ գեղ՝ ժըպիտդ աստուածեան ,  
Օքեղ պաշտէ սիրտ ուոգին ըընչէ յէս համայն .  
Յաւիտենից , ամենակալ , սուրբ , անհուն ,  
Ճ՛իս վերադիլք՝ այլ ըըբաւեն՝ քոյդ յանուն .  
Եւ միտք՝ ընկծեալ ընդ էութեամբ քո վըսեմ  
Ո՞ինչ ուի լըումանդ ըզմեծութիւնդ հըսչակեն .  
Բայց սակայն , Տէր , ըստ վեհաբուն իւր օրէնս՝  
Աղկաղկ այդ միաք սլանայ ճախրէ մինչ առ քեղ .  
Եւ ըզգացեալ զսէր գոյութեանն իւր նպատակ՝  
Ենժոյժ ի սէր հալի լինել քեղ գիտակ . . .  
Եսէիր դու . սիրտք զօդէին զհառաշանս  
Յէն անձանօթ ում վկայէին մեր տենչանս .  
Ի գուճն հանդէալ , ի գործս՝ սիրեալ զնա ինքնին ,  
Եւ այգն եւ ցայդ զիղձս առ նա զմեր տանէին .  
Եւ խոկային աջքս ետ ընդ ետ ի զմայլման  
Օքերկիր աքսոր մեր եւ զերկին իւր կայեան .  
Ո՞ւ թէ ի պահչն անդ ուր հոգին փախըստեայ  
Ճախրէ եւ զլանջ գերող ցելուլ անձկանայ ,  
Այտուած յերկնից պատասխանեալ ըղձից մեր  
Օմեղ զերկոսին փըրկիչն ի նետ հարկանէր ,  
Ոգիքս ի մի թիռ լեալ յաղբիւր անդ իւրեանց  
Ենցանէին թափ ընդ ընթացս աշխարհաց ,  
Եւ ՚նդ յաւիտեանըս շեշտ սիրոյն ի փետուր  
Եկ ճախր առնուլ նոցա զերդ շող ինչ զաւուր .  
Եւ մինչ յԱյտուած ինքնին հասեալք սիրավառ ,  
Ի ծոց նորին ի մի խառնել յանըսպառ .  
Պատրէին այս իղձք : Աահմանեալք առ ոչէս ,  
Ա ամս ոչընչի թէ հաստեցեալ իցեն եքս ,

Ո՞ւ բաժանորդ բախտի մարմնոյն լեալ հոգին  
Առաջեալ անկցի խոր ի գիշեր տապանին .  
Լուծցի փոշի . թէ՝ թես ի թիռս հոլանեալ  
Ջնդեսի յօդա՝ իբրեւ ըզձայն պակասեալ:  
Յետ սին հեծման , յետ գերագոյն հրաժեշտին  
Չիցէ որ զքեզ սիրէ յորոց սիրէին . . .  
Ո՛չ , յայդ խորհուրդ մեծ քեզ լոկ հարց դու խընդիր .  
Տես զսիրելոյդ մահ , և տուր բան ով Լավիր :

## ԼԱՄԱՐԴԻՆ

## ԱԾԽԱՄՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Աշխամպրա :

Հազիւ թէ 100 տարի անցեր էր  
Վահմէտին մահուանը վրայ , որ Արա-  
բացիները կարգաւորեալ ազգ մը ձեա-  
ցուց . Զ դարուն վերջերը սկսան անոնք  
բոլոր աշխարհքիս տիրելու ազք տնկել:  
Խումբ մը բազմութիւն մեկնեցաւ Ա-  
սիայէն , և հետզհետէ այլ և այլ ցե-  
ղերէ շատնալով , Հռովմէական Աֆրի-  
կէին ալ իշխեց : 714ն Խմբէս-լա-  
ֆրօնթէրայի յաղթութեամբը , Ապա-  
նիա բաց էր անոնց առջեւը . և իրեք տա-  
րիէն վերջը տիրեցին ամբողջ տէրու-  
թեանը , ինչուան Պիրեննեան լեռները ,  
և մնաց միայն ան այրը ուր որ Ապանիա-  
կան Կոթայցոց դիւցազնը Պիեղագիոս  
ամրացաւ : Պրեթէ 800 տարի գնաց ին-  
չուան որ անիկայ իշխանութիւն մը ձե-  
ւանայ . բայց ետքէն Արուրոս հինգե-  
րորդին զօրանալուն և անոր թագաւո-  
րութեանը պատճառ եղաւ : Ա եղջա-  
պէս ԺԵ դարուն վերջերն Փերդինան-  
դոս և Խղապելլա Արանատայի տիրե-  
ցին , որ Պոպապտիլ՝ Ապանիա եղող  
Աւրիտանացւոց թագաւորին վերջին  
մայրաքաղաքն էր , ու հոն քրիստոնէու-  
թիւնը տարածեցին : Այն միջոցներուն  
Ապանիոյ Արաբացիները նաև Կաղղիոյ  
վրայ ալ յարձըկեցան , բայց Արուրոս-  
Արդէլ յաղթեց Ապտէրահմանին և  
նթագքնին արգիլեց :

Ապանին Արաբացիք և դարուն ըս-  
կիզեները , երբոր զօրաւոր երևակայու-  
թեամբ մը և իրենց Պ ուրանին աշ-  
խուժով վառուած էին , որն որ մեծ կը  
համարէր Յանկութիւնը ու Պատե-  
րազմը , կամ թէ ըսենք իրենց այնչափ  
ըրած աշխարհակալութիւններուն ե-  
ռանդեամբը քաջալերուած էին , տիրե-  
ցին Ապանիոյ , և երկրին հրաշալեացը  
և կլիմային գեղեցկութեանը սքանչա-  
ցած , հոն զէնքերնին դադրեցուցին ,  
որպէս զի իրենց ըրած աշխարհակա-  
լութիւններուն պտուղը վայելէն . և  
այն ատենէն սկսաւ իրենց լուսաւո-  
րութեան դարը : Այ նորանոր փոփո-  
խութեամբք մէկէն ընկերութիւններ  
և քաղաքականութեան բողբոջներ մէ-  
ջերնին երևցան . և այն ազգն որ ին-  
չուան նոյն ատեն անապատներու և  
միայն պատերազմի դաշտաց մէջ տես-  
նուած էր , ու բարբարոս կը սեպուէր ,  
իր բարեմասնութեամբը և ուսմանց ու-  
նեցած յարմարութեամբ յայտնապէս  
ցըցուց թէ որչափ մեծ տպաւորութիւն  
ունի մարդուս սրտին վրայ կրթութիր :

Աեւիլիոյ , ԱՅորտովայի և Արանա-  
տայի Աւրիտանացիներն՝ որոնք իրա-  
րու հետ անհամբոյր , և իրենց վրէժ-  
ինդրութեանը մէջ անողոքելի էին ,  
վտանգաց մէջ կտրձութիւննին կ'ու-  
զէին ցուցընել , և մարմնոյ և ուժոյ  
կրթութիւնները ամէն բանել վեր կը  
սեպէին , կարծէս թէ անկէ վերջը  
միայն փառաց և հաճոյից համար կ'ագ-  
ըէին : Արաբացւոց կրօնքը և սովորու-